

մաներէնից | առէրլէնի առողջապահութիւնը, ի՞րէմի և ի՞րէնդէլի անանց և թռչնոց ստորագրութիւնը եւ կենապրութիւնը պատկերներով միասին, ի՞օքի անատօմիքական տախատակները ստորագրութեամբ միասին, Դանօի, Ժամէնի և Ա իւների ֆիզիկան, Հարդվիգի գրաւածքը և լվէն կէի առողջապահութիւնը, Ա իրիսի շարադրութիւնքը, Ա իւսի ֆիզիօգիան, նմանապէս (Ո)օլէշոտինը, Ոյօսմէսէրինը, Աէվորինը, Աւէնինը, Ջօսինը և այն ։ Ի՞այց ամենից առաջ նախամեծարքանը հարկաւոր է թարգմանել Խատէրէնի առողջապահութիւնը, մարմնամարզութեան (Ժիմնատիկ) ընդարձակ սկզբունք եւ մանաւանդ ընդարձակ բառարաններ գաղզիերէնից հայերէն և գերմաներէնից հայերէն։

Ք. Ուսկէնեաւ ոռուսերէն լեզուով տպած գրքերից օգուտ քաղել կարող են միմիսյն ոռուսիաբնակ Հայերը, որոնք գիտեն ոռուսաց լեզուն, ուստի ցանկալի էր, որ (Ուշխոտէլ) ուսուցիչ օրագրի, ի՞րէմի, ի՞րէնդէլի, Ոյօսմէսէրի, Դանօի, Ժամէնի և Ա իւների, Ա իրիսի, Ա իւսի, Աւէնի, Աէվորի, Ա արշի, Աւէնդէի, Հօննեգէրի, Աւէվիլի և սոցա նման ոռուսերէն թարգմանած շարադրութիւնքը լինէին (Ո)ուսաստանի մէջ եղած ազգային ուսումնարանների գրաստանց մէջ ամենից քանի մի պինակի, գոնէ երկու երկու։

Ի՞այց մեզ առաւել հարկաւոր է բարեկարգել մէր ազգային ուսումնարանների կառավարութիւնը այն հիմքերի և հաստարանների վերաց, որ կառուցել է մէր ժամանակի դաստիքակութեան գիտութիւնը. և կազմէլ վարժապետական զպրոցներ. բարեկարգելով մի և նոյն ժամանակ հաստիքակ գպրոցներ, բայց այնպէս, որ

պէտ կարգադրած և բարեկարգած են Վերմանիսյի, Հելվեցիայի, Շելդիայի, Դանեմարկայի, Ընկլիայի և Ֆրանսայի զպրոցներ, Այս անհրաժեշտ հարկաւորութիւննը գարման անող եւ վարժապետական զպրոցներ կանոնաւոր կերպով հիմնող համոզի կոսը սրբայն (Ո)Կորոպի հետ կը լիւսուի ազգային երախտագէտ յիշողութեան և ազգային պատմութեան մէջ։ Յոյս ունիմիք մէր Վէրորդ Լաթողիկոնուր կաշխատէ կատարել այդ ազգի ամենապայմանագիր մէջ և անհրաժեշտ հորիկաւորութիւննը։ Եզդի մէջ նա կարող է դատանել միջնց եւ գործիքները, եթէ միմիայն ձեռնամուխ լինի այդ հարցին անկեղծ սիրով, Զերմեռանդութեամբ և հաստատ կամբով։

Ա Մէտյէլ Ա Մէրոպէան Ա Պանադէանց։

## Ա Ե Ն Ց Ե Դ Ա Ս Ե Ր Դ Կ Ե Ռ Ե

ԵՒ Ի Ւ Բ Տ Ե Ս Ե Ա Կ Ե Ր Ե

Ք. Վաղաբակովութեան յասաջագիմութիւնը մարդկային առաջին սերունդէն յայտնեցաւ։ (Դամէ երկիրը մշակեց, իսկ անոր սրգիններէն մէկը նոր միջնց մը ընտրեց իրեն համար. այն է կենդանիներ գարմանել։ Ու բեմին այն ժամանակէն ի վեր մարդկային ազգը երկու տարբեր վիճակի կը բաժնուի – Եղինակործներ և Կովկասներ։

Դնութեան գպրոցն էր՝ որուն մէջ առաջին մարդը կազմեցաւ և նոյն գպրոցն էր գարձեալ ուր ուսում մարդը կենաց բոլոր օգտակար արհեստները։ (Օրէնքները՝ որովք առունեցը կը բառանէին, չէին երբէք կարող մարդէն երկար ժամանակ թագուն մնալ, թէպէտ և մարդը սակաւ ուշադրութիւն գարձնէր անոնց վրայ։ (Վարդը՝

բնութեան ինքնին սերմտնելն ու ջրելք տեսնելով, իւր բնական ազգմամբ ար թնցաւ բնութեան նմանելու . և իւր կոյն հարկը թելադրեց զինքը իւր բազիաւ բնութեան աջակցելու, և անոր կամաւոր պտղադրերութեանը՝ ար ուեսոփի օգնելու .

Այսկայն պէտք չէ կարծել որ առաջ ջին մշակութիւնը եւս իսկվան ցուք բենական և կամ ուրիշ որ և իցէ մեծամեծ պատրաստութիւն պահանջող պտղական տեսսակէ մը սկսաւ, վասն զի բնութեան ընթացից մէջ միշտ պատշաճ է պարզէն դէպ ՚ի բաղադրեալը յառաջանալ . Հաւանականաւթեամբ բրինձը կը կարծուի առաջին տնկար կութիւն; որովհետեւ բրինձը Հանդկաստանի կողմերը առանց մշակումի կ'աճի . և ամենահին պատմութիւնը բրնձին մշակման վրայ իբրեւ երկրագործութեան ամենահին տեսսակի վերացած կը խօսի: Ո՞արդը նշմարեց որ մէկ խիստ չըստութեան ազդեցութեամբ տունկերը կը թուլանան, և անձեւէ մը զինի՛ վաղվազակի կը կենդանանան. Նշմարեց գարձեալ որ այն տեղ ուր որ գետ մը յորդերավ փափակ եւ թարմ հող թուղան է ։ պտղադրերութիւնը աւելի առատ է և նշանաւոր: Ո՞արդը այս երկու գիւտեն շահեցաւ, իւր տնկարկութեանց արուեստական անձեւ տուաւ, այսինքն մօտաւոր չուր չունենալով, որ զանոնք սուողէ, հեռու տեղէն չուր բերաւ իւր գաշտին մէջ եւ թարմ հող յարդարել հնարեց: Եյսպէս ուրեմն մարդը ուսաւ ցամաքեցնել և ջրել:

Ինցաղալավարական յառաջիմնեւթիւնը զոր մարդը անաստւներէն պիտի շահեց, աւելի գմուարին երեւցաւ, բայց նա աւելի բնականէն, եւ անսեղէն սկսաւ, գուցէ շատ տարիներ գոհ եղաւ. անամարտին սկսաւ աւելի ոչխարներ դարձաւ, նելք թէ վայրենի խոզ, եղ և ձի:

Երբ որ մարդը իւր անաստւներէն իրենց ազատութիւնը բարձաւ, զանոնք անձամբ մնուցանելու և անսոց պիտայքը հոգարաւ. հարկը զգաց, և ահա գարձաւ կովէ: Եյս քանի որ կենդանիքը սակաւաթիւն էին, բնութիւնը կարալ էր առատութեամբ մնունդ մատակարարել այս փոքր խաչին . եւ մարդը չուներ մի ուրիշ աշխատութիւնը եթէ արօտ ոյրոնել. և երբ արօտն սկսաւ եր, փոխադրել զայն մի ուրիշ կողմէ: Մենահարուսոր պուատու-

թիւնը կը վարձատրէր մարդու այս անջան պարապմունքը, ուր աշխատութեան արդիւնքը եւս ոչ մէկ եղանակի փափոխութեան և կամ կլիմայի չէր ենթարկուած։ Յաւիաենական բեր կրութիւն մը հսկուական վիճակին բաժինն էր, եւ ազատութիւնը ու զուարթ պարապորդութիւնը՝ նորու կենցաղըն սեպհականութիւնը։

Իսկ ասկէ բոլորպին տարբեր էր երկրագործին վիճակը։ Այս այն հսղին հետ ապրիօրէն հապուած էր, ուր ինքը տերմանած էր։ և այս վիճակը ընտրելով, բնակութեան վերաբերեալ բոլոր տարատութիւնը մերժէր էր, Որովհետեւ պարտուորդ էր հսգացողութեամբ և բնութեան նուրբ օրինակով տուն կը կանոնաւորել, զար կը բեղմնաւորէր և որուն ածումը արուեստիւ և աշխատութեամբ կը յաջողեցնէր, մինչդեռ խաշնարածը իւր խաշինքը անհսկ ննջնին կը թողուր, Պործիքներութերութիւնը ՚ի սկզբան երկրագործին բոլոր աշխատանքը շատ գեռարին կը նէր, և հաղիւ իւր երկու բազկաւ կը բաւականանար ։ Արդեօք արօրը գտնելէն յառաջ երկրագործի կինցաց զե պիքան անասնելի էր, մանաւանդ յառաջ քան եզին իշխելը և իւր աշխատութեան գործակից ընկը։

Հովով բանալ, պատառել, սերմանել և ջրել նաեւ հնձելը, այս ամենը պը շափառութիւն կը պահանջէին երկրագործէն, և պիշտիւ եւս հունձէն զինի, մինչեւ իւր մշակութեան որոտուղը այն կէտին հացանենելը։ որով մարդն անսնիլ եւս կապողանար։ Քանի անդամ իսկ կըստիկուէր իւր տունկերը այն վայրենի գաղանաց գէմ պաշոպանել։ որոնք անոնց վրայ կը յարձակէն։ զանոնք պահպանել կամ պատուարով մը շրջապատել, նաեւ շատ անդամ պատերազմիլ իւր անձը

փառնդի մէջ դնելով։ և առոր ալ ըլ նայելով, պիշտի առկաւին իւր աշխատութեան արդիւնքը անապահով էր, ենթարկուելով կիմացի և եղանակի զրկանաց։ Դեռի մը յորդութիւնը, կարկուտ մը բօլոր պտղաբերած բոլորը բաւական էին իսել և զմարդին խիստ զրկանաց և վասառց ենթակաց առնել, Որը մներկրպատգործին վիճակը խիստ, անհաստատ և անապահով էր։ հսկուին հանդարտու և պատշաճ կենաց ցը համեմատելով։ և այնքան աշխատանօք կարծրացած մէկ մարմար մէջ (իւղակէս էր երկրագործինը) ՚ի հարիէ իւր հսկին եւս ստիպուած էր իւրատանալ։

ԼՇԵ երկրագործը իւր խիստ կեանքը հսկուին երգանիկ կենաց հետ համեմատելուն մտածէր, անխուսափելի էր որ այս տարբերութեամբ երկրագործը ըլլուսանար, և իւր բոլոր նիւս թական մուածմունքներէն զինի, նա պիստի կարծէր որ երկինք տարբեր և նախանձելի արտօնութիւն մ' է պարգեւած հսկուին։ Նետեւասիկս նախանձը երկրագործին սրտին մէջ արթընցաւ։ Այս թշուառական կիզբը մնալուն մէջ առաջնն անհաւասարութեան կամ խորութեան առթիւսկյն պիտի յառաջ գար։ շիլ աշքով մը նայեցաւ երկրագործը հսկուին օրհնեալ վիճակին, որ, իրեն գէմ յանգիման, հսկանիի տակ նսաած անդորրութեամբ մը իւր խաշինքը կը դիտէր, մինչդեռ արեգակը իւր կայծակնացայտ ճառագայլ այլն պայմաններով զերկրագործը կը խայթէր, և մինչդեռ աշխատանձը իւր ճակակն քրտունքը կ'ալլերացնէր։

Հովուին անփոյթ ուրախութիւնը զայն վիրաւորեց, նա ատելութեամբ բորբոքեցաւ անօր երթանկութեանը և միանգամնայն արհամարհէլի դպտար

կութեանը պատրաւաւ : Այսպէս երեք բագրից իւր սրուին մէջ գաղոննի չը բակամութիւն մը անոյց համարնին դէմ, որ առթմիւ մը սասատկապէս պիտի յայտ նուեր . այս առթմը քիչ ժամանակիէն հասաւ : Ո՞նչեւ այս կէոր սրոշուած չէր սահմանաւ իւրաքանչիւրին իրաւունքը . և չը կար երրէք օրէնք ընտրելու ին և չոյր Նրաւունքը բոլոր երկիւ վայ հաւասար կը կարծուէր, որովհետեւ սեփականութեան բաժանումը ներհակութեանէ միայն յառաջ եկաւ :

Երդ՝ գիցուք թէ հովիւը իւր կեն դանիներով մերձակայ արանները սպառելու ըլլար, սակայն ընտանիքը թողլով երթալ հեռաւոր գաւառներու մէջ անյացտանալը փափոք մը չունէր . . . Բնչ պէտք էր ընել: Բնչ բնական գաղափար անոր տեսութեանը պիտի ներկայանար, նաև իւր խաշնիքը երկրագործին սերմանած դաշտին մէջ բերաւ կամ գէթ թոյլ տուուու որ հաշնիքը ինքնին նոյն ճանապարհը ընտրեն: Հան իրեն ովհարաց համար առաստ արօտ կը գտնուէր, և ոչ մէկ օրէնք կ'արգելուոր զանոնք . ամեն բան ինչ որ կը կարողանար ձեռք ձգել իրեն էր: Այսպէս կը մտածէր մարդկութիւնը իւր մանկութեան մէջ \*

Վհա այսպէս, առաջին անգամ մոր, որ կը ներհակի մարդուն և փախանակ վայրենի գաղաններու՝ (որ մինչ ցայն վայր երկրագործին ստիսն էին) մարդը ներկայացաւ մարդուն այսինքն անմեղ հովիւը երկրագործին աջաց երեւցաւ իրեւ սրոի գաղան, իրեն թշնամի, որ իւր բայսերը յափշտակել կուգէր, և զարմանալի չէ, որ մարդը իրեն նը մանը իրը վայրենի գաղան նկատեց, վասն զի ատելութիւնը զոր նա յզացաւ, երկար ժամանակ անոր սրտին մէջ տեւեց ձեռնտու եղաւ, անոր

բարիութեան : Եւ ահա սսակալի և մահացու հարուածով մը վրէժ խնդրեց իւր նախանձելի դրացւոյն տեւական երջանկութենէն :

Այսպէս եղաւ մարդկան մէջ առաջին խտրութեան տիտուր հետեւանքը

Թարդ կ'դաշ, Սարդարագ Մկրտչ  
Տ. Սրբանեան Տիգրանակերպյան,  
Ա. Հ. Ժուռ Վորդ :

## ԻՐԱՊԵԿԻ ԵՒ ՊԵՏՏՔ ԱԶԵ- ՏԱԹՈՒԵՆ

(Հարունակաթիւն, տես թիւ 10.)

Ըստանապէս ուրիշներուն ապա, տութեանը կը մասսեմ երբ վիրենք կը սափեմ որ չուզած բաներնին ընեն . երբ կը պահանջեմ որ ինձի պէս մը տածեն, երբ կը ծառըթեմ իրենց գործունէւթիւնն ու փութաջանութիւնը, երբ արգելք կ'ըլլամ իրենց կոչմանը, երբ չարասրուութեամբ կը պախարկեմ իրենց լրածը, երբ իրենց անմեղ գործողութեանցն աչք կը տընեկեմ ու կը խափանեմ: Կը լինասեմ իմ աղատութեանն երբ առանց լաւ մը տածելու պարտքեր վաս կ'առնեմ, երբ անհոգ կ'ըլլամ այնպիսի վիճակ մը ընտրելու, որ կարելի եղածին չափ անկախ ըլլամ ուրիշներէն, երբ պարտքի տակ մտնելով իմ աղատութիւնս կը կողանցընեմ, երբ անիրազ գործողութիւններ ընելով ուրիշները կը ստիպեմ որ զիս սանձեն :

Կրկին կրկին մտածէ ու ինձի պէս կը տեսնաս՝ որ ազատ ըլլալու միակ միջոցն է առաքինի ու քաղաքակիրթ ըլլալը, վասն զի առաքինութիւնը ըստացդ չարիքներէ փախչիլ կը սովորեցը նէ, և կ'աղատէ յայտնի բռնաւորներու ձեռոցէն ինչպէս են ախտելին և կիրքերը \*